



Լիբանանեան Լուրեր

Դեղարաններու Գործադու Լիբանանի Ամբողջ Տարածքին



Լիբանանի տնտեսական տագնապին զուգահեռ կը սրի դեղորայքի տագնապը:

Դեղարաններու սեփականատէրերու միութիւնը երեկ յայտարարեց, որ բոլոր դեղարանները պիտի տան համընդհանուր գործադուի:

Դեղարաններու սեփական տոյնայէ կոչ ուղղած էր երկրի Առողջապահութեան նախարարութեան բանականութեամբ գործելու եւ անմիջապէս հրապարակելու կառավարական նեցուկ վայելող դեղերուն ցանկը, որպէսզի հնարաւորութիւն ըլլայ մնացեալ դեղերը վաճառել օրուայ գնով եւ օրինաւոր ձեւով, հեռու մնալով մաքսանենգութենէ ու սեւ շուկայէ, որոնց պատճառով մեծագոյն վնաս կրողը՝ հիւանդն է:

«Արեւելք»-ի հաղորդմամբ, պետական նեցուկի բացակայութեան պայմաններուն դեղ ներածող մեծ թիւով ընկերութիւններ ստիպուած եղած են դադարեցնել իրենց գործունէութիւնը, որուն հետեւանքով ալ ամենատարրական դեղեր գտնելը դարձած է դժուարագոյն խնդիր պարզ քաղաքացիներուն համար, եւ նոյն պայմաններուն հետեւանքով, աշխուժացած է այդ դեղերու վաճառքը շահարկելու ու նաեւ «սեւ շուկա»-ի տրամաբանութեամբ գործելու եղանակը:

Լիբանանի Մէջ Օդանաւային Արկած

Լիբանանի Դուբայ շրջանին մէջ պատահած է օդանաւի արկած մը, որուն հետեւանքով զոհուած է հայորդի մը, որ կը կոչուի Զործ Շիրիքճեան:


«Արեւելք» նշեց, որ մեր հայրենակիցը օդաչու է, իսկ իր վարած օդանաւը նախատեսուած է Լիբանանի տարածքով մէկ շրջագայելու համար: Կը հաղորդուի նաեւ, որ արկածին հետեւանքով զոհուած են երկու այլ անձեր, որ կը կոչուին ժոէլ Մուսա եւ Ժատ Մուսա:

Արկածէն անմիջապէս ետք շրջան ժամանած են պատասխանատու միաւորներ, իսկ բանակային ուժերուն պատկանող ուժեր պաշարած են շրջանը՝ յաւելեալ քննութիւններ կատարելու համար:



Լուրեր Արաբական Աշխարհէն

Մեծ Պայթում Տուպայի Մէջ



Տուպայի ծայրամասային հատուածին մէջ գտնուող Ժապալ Ալի շրջանին մէջ, ծովափին պայթում մը գրացուած է:

Նշուեցաւ, որ ըստ նախնական տուեալներու, պայթումը տեղի ունեցած է ծովափին խարսխած նաւերէն մէկու նաւթի պահեստանոցին մէջ: Կը նշուի նաեւ, որ պայթումի ձայնը լսուած է Տուպայի ամբողջ տարածքով մէկ:

Հայկական Լուրեր

Փաշինեան-Փութին Հանդիպում

Մոսկուայի մէջ ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ Նախագահ Վլատիմիր Փութինը շնորհաւորած է Նիկոլ Փաշինեանը խորհրդարանական ընտրութիւններուն տարած յաղթանակի կապակցութեամբ: «Կարելորը ժողովուրդի վստահութիւնն է: Դուք այն ունիք: Այդ կ'երեւայ ընտրութիւններու արդիւնքներէն: Այդ շատ կարեւոր է: Երկրի կեանքին մէջ նման բարդ պահերուն այդ ամենակարեւոր պայմանն է հետագայ զարգացման համար», - ըսած է ՌԴ ղեկավարը: Այս մասին կը հաղորդէ «Արեւելք»:

Փաշինեանը անդրադարձած է անվտանգութեան առնչուող հարցերուն եւ անոնց շուրջ վերջերս տեղի ունեցող աշխույժ քննարկումներուն: Վերջինս խօսած է տարածաշրջանին մէջ ստեղծուած ոչ կայուն իրավիճակի մասին՝ ընդգծելով ՌԴ Նախագահի եւ Ռուսաստանի դերակատարութիւնն ու ջանքերը հրադադարի կնքման համար:

«Ռուս խաղաղապահների տեղակայումից յետոյ ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունութեան օճախներ են ստեղծուում, եւ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսուել գնահատումներով, թէ ինչու է դա տեղի ունենում: Անկայուն է նաեւ իրավիճակը Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմանին: Այս առիթով բազմիցս խօսել ենք, այստեղ նոյնպէս մշտական անհանգստութեան օճախ կայ վերջին երկու ամսուան ընթացքում», - ըսած է Փաշինեանը՝ յոյս յայտնելով, որ այդ հարցով քննարկում տեղի պիտի ունենայ այսօր:

Անդրադառնալով 15 հայ ռազմագերիներու վերադարձին՝ Փաշինեանը դարձեալ ընդգծած է ռուսական կողմի դերակատարութիւնն ու յիշատակած 24 Յունիսին ՌԴ Նախագահի հետ ունեցած հեռախօսագրոյցը, որմէ մէկ շաբաթ անց տեղի ունեցած է ռազմագերիներու վերադարձը:

Շաբ. Էջ 08

«Զարթօնք»-էան Հանդիպում
ԱՐՑԱՆԻՆ ՀԵՏ
Կազմակերպուած՝
ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա Կաթողիկոսին Հռչակած՝
«Արցախի Տարի»-ին Առիթով
Գլխաւոր Բանախօս՝ ՊՈՅԳԻ
Մեր Գասպար ՏԵՐՄԵՐԵԱՆ
Գեղարունեստական Ցայտագրով Ելոյթ Կ'ունենայ՝
Թէքէէն Մշակութային Միութեան
«Երիտասարդական Նուագախումբ»-ը (The Youth Band)
Երաժշտական Դեկավար՝ Վիգէն Զալեան
Ուրբաթ, 9 Յուլիս 2021-ի Երեկոյեան Ժամը 8:00-ին
AL LIQAA Կեդրոն, Ռապուէի Յոյն Կաթողիկէ Պատրիարքարանին Կից
«Մենք Դարձնալ Պիտի Երթանք Հո'ն»

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս խնդրեց Նորին Սրբութիւն Ֆրանսիս Դապէն Օգտակար Դառնալու Արցախի Պատերազմի Գերինեւ Վերադարձին

Վատիկանի մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնէայ հոգեւոր պետերու ժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ յատկապէս ցարդ Ազրայէճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրայէճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Նորին Սրբութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին եւ խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար



հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին: Հայրապետը նոյն հարցին շուրջ նաեւ խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Զարտինալ Փարոլինին հետ:

Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին:



Պատմութեան Մէջ Այսօր

Գրիգորի Սարգիսով

Գրիգորի Ալեքսէյ Սարգիսով (Սարգսեան, 9 Յուլիս 1902, Փեթրիկորսք, Թերեքի մարզ, Ռուսական Կայսրութիւն - 1964, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), Խորհրդային հայ բեմադրիչ, դերասան, սենարիստ:

Գրիգորի Սարգիսով, ծնած է 1902 թուականին Պյատիգորսկ քաղաքին մէջ: 1926 թուականին աւարտած է Լենինկրատի համալսարանի հասարակագիտութեան բաժինը: Աշխատած է «Սովկինո» կինոստուտիայի մէջ որպէս բեմադրիչ: Տարբեր տարիներ եղած է Հայֆիլմի, Լենֆիլմի, Գորկի անուան ստուտիայի եւ Մոսֆիլմի բեմադրիչը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Արամ Ա. Կաթողիկոսին Հանդիպումները Վատիկանի Մէջ

Արամ Ա. Վեհափառ Վատիկանի մէջ իր միօրեայ կեցութեան ընթացքին, Ֆրանչիսկոս պապին եւ քրիստոնէայ հոգեւոր պետերուն հետ տեղի ունեցած ժողովին առնչութիւն, ունեցաւ շարք մը այլ հանդիպումներ:



1.- Երկար հանդիպում մը ունեցաւ Վատիկանի միջեկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահ կարտինալ Զոփին հետ՝ եքիմենիք շարժումին պարզած ներկայ կացութեան եւ անոր նոր թափ տալու կարելիութիւններուն մասին: Միջեկեղեցական շարժումի ապագային առնչուած՝ վեհափառ հայրապետին պարզած մտահոգութիւններուն ու կատարած առաջարկներուն շուրջ որոշուեցաւ խորհրդակցութիւնները շարունակել: 2.- Վատիկանի մէջ Լիբանանի ու Հայաստանի դեսպաններուն՝ դոկտ. Ֆարիտ Խազնի եւ Կարէն Նազարեանի հետ միատեղ հանդիպում ունեցաւ եւ անոնց պարզեց հոգեւոր պետերու ժողովին առնչուած կարելոր մանրամասնութիւններ: Լիբանանի դեսպանը առաջարկեց, որ Լիբանանը դէպի վերականգնում առաջնորդող ժողովին պատկերացումները եւ այս ծիրէն ներս վեհափառ հայրապետին կատարած առաջարկներուն քննարկումը շարունակուին Ռայի

պատրիարքին եւ կաթողիկոսին գլխաւորութեամբ, Վատիկանի հետ խորհրդակցութեամբ եւ իսլամ համայնքապետներու գործակցութեամբ:

3.- Կարճ այցելութիւն մը տուաւ Հայաստանի դեսպանատուն եւ իր գնահատանքը յայտնեց Հայաստանի ու Վատիկանի դիւանագիտական յարաբերութիւնները աւելի ամրացնելու ձգտող դեսպանին կատարած աշխատանքներուն: Այս ծիրէն ներս հայրապետը ջերմօրէն ողջունեց շուտով Երեւանի մէջ պապական նուիրակ ունենալու Վատիկանի որոշումը, զոր վեհափառ հայրապետին յայտնեցին թէ Վատիկանի արտաքին գործոց նախարար Զալակար Եպիսկոպոսը եւ թէ՛ դեսպանը:

4.- Հարցազրոյց ունեցաւ Վատիկանի պաշտօնական լրատուամիջոցին հետ՝ հայերէն ու անգլերէն լեզուներով, որուն ընթացքին վեհափառ ընդհանուր գծերով պարզեց ժողովին քննարկուած նիւթերը:

Վահան Թէքէեան Միջնակարգ Վարժարան

2021 - 2022
Տարեշրջան




Հայեցի ու Ազգային Դաստիարակութիւն

Կրթական Գերազանցութիւն

E-Learning

Interactive Whiteboards

STEAM Classes



Կեանքի Հմտութիւններ

Ուսուցման Կեդրոններ (Learning Centers)

Արտադասարանային Ձեռնարկներ



Կրթաթոշակը Ձրի

(Ապաիւնելով միութենական, ազգային եւ բարեսիրական կազմակերպութիւններու նիւթական նեցուկին)



Ցանկեալ մանրամասնութեան համար դիմել վարժարանի քարտուղարութեան ամէն օր կ.ա. ժամը 9:00էն 1:00:

www.vahantekeyan.com
info@vahantekeyan.com
01/260525 - 01/260574

Լրատուութեան Գործընկեր



«Զարթոնք» Հայրենիքին ՄԵջ – 66 -

Շտապ ՊԵՏՐԵ Ե ՎԵՐԱԿԱՆՈՒՄԵՆԻ ՄԶԱԿՈՅԻ ՈՒ ՍՓԻԼՈՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՎԻՐԱԼՈՐԱԿԱՆ Ե ՍՓԻԼՈՅԻ ՀԵՏ ԱԶԽԱՏՈՒՄԸ ՅԱՆՃՆԱԿԱՏԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ՄԶԱԿՈՅԻ ՊԱՏԵՆԻ ԲԱԺՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթոնք»-ի Երեւանի Աշխատակից

Քորոնավիրուսային համավարակը արդեն երկրորդ տարին է երկրներին թոյլ չի տալիս զբոսաշրջութեան ոլորտում զարգանալ: Շատ երկրներ դեռեւս իրենց սահմանները չեն բացել միջազգային զբոսաշրջիկների համար: Յստակ կարելի է ասել, որ քորոնավիրուսային համավարակից ամենաշատը տուժել է հենց այս ոլորտը: Իսկ Հայաստանում քանի որ զբոսաշրջութիւնը տնտեսութեան գերակայ ճիւղն էր, ամենամեծ հարուածն իր վրայ վերցրեց հենց այս ոլորտը: Շատ զբոսաշրջային կազմակերպութիւններ փակուեցին, սնանկացան, աշխատատեղեր կործանուեցին: Այդուհանդերձ, ոլորտի մասնագետները կանխատեսում են՝ առաջիկայում հնարաւոր կլինի վերականգնել ոլորտը, քանի որ աշխարհը գնում է սահմանափակումների մեղմացմանը: **Թեմայի վերաբերելով «Զարթոնք» օրաթերթը գրուցել է 1994 թուականից գործող «Աւարայր» թուրիստական ընկերութեան հիմնադիր, հիմնական մասնագիտութեամբ գինուորական, երկրորդ մասնագիտութեամբ՝ պատմաբան, արեւելագետ եւ երրորդ մասնագիտութեամբ՝ թուրիզմի գիտակ, դասախօս Արկադի Սահակեանի հետ:**



«Աւարայր» ՍՊԸ-ն հիմնադրուել է 1994 թուականին: Կազմակերպութիւնը զբաղւում է ներգնաթուրիզմի կազմակերպմամբ: Գործունեութիւնը իրականացնում է 3 հիմնական ուղղութիւններով՝ մշակութային, արկածային: Կորոնավիրուսային համավարակի սկզբում, երբ պիզնես միջավայրը կարելի է ասել յայտնուել էր փակուղում, Արկադի Սահակեանը որոշեց Լոռու մարզի Փուշքինո համայնքում գտնուող իր առանձնատունը դարձնել հիւրատուն՝ որպէս եկամտի լրացուցիչ աղբիւր: Ինչ խօսք, յաջողուեց: Սաղարթափստ ու գեղեցիկ բնութիւնով շրջապատուած «Pushkino, Tatyana's guesthouse»-ը կարճ ժամանակում հասցրեց դառնալ շատերի սիրելի վայրը քաղաքից դուրս, որտեղ կարելի է պարզապէս վայելել բնութիւնն ու մաքուր օդը, կտրուել առօրեայ հոգսերից ու քաղաքի եռուզեռից:

- Պարոն Սահակեան, կը պատմե՞ք, թէ ինչու՞ որոշեցիք հենց Փուշքինոյում ստեղծել հիւրատուն, ներդրում կատարել այս գիւղում:
-Կորոնավիրուսային համավարակի պատճառով, երբ զբոսաշրջութիւնը չէր գործում, որոշեցիք որպէս եկամտի աղբիւր օգտագործել Լոռու մարզի Փուշքինո համայնքում գտնուող մեր ամառանոցը: Տեղը շատ լաւն է, ոչ հեռու գտնուում է Դենդրոփարքը, անտառներով շրջապատուած: Անցած տարուայ Մայիս ամսից այն սկսեց աշխատել որպէս հիւրատուն: Հիւրատան անունն էլ հետեւեալ կերպ եղաւ՝ գիւղը ռուս գրող Փուշքինի անունով է, Թաթիանան էլ նրա հերոսուհին է: Իմ կնոջս անունն էլ է Թաթիանա: Այսպէս համընկաւ՝ «Pushkino, Tatyana's guesthouse»: Երիտասարդ տարիներին ես զբոսաշրջիկ եմ եղել, լեռնային թուրիզմով էի զբաղւում: Նախափորութիւնը հետագայում դարձաւ մասնագիտութիւն: Մենք ընկերներով 1992 թուականին հիմնեցիք «Աւարայր» ընկերութիւնը, որը արցախեան պատերազմի ժամանակ ֆինանսական աջակցութիւն էր

ցուցաբերում մեր շուկայի տղաներին (Արկադի Սահակեանը «Մեծն Տիգրան» աշխարհագրային գնդի հետախուզութեան վաշտի հրամանատարն է եղել- խմբ.), ֆինանսական միջոցներ էր հայթայթում: 1994 թուականին այն դարձաւ «Աւարայր» թուրիստական ընկերութիւն: 1994 թուականի սեպտեմբերի 21-ից պաշտօնապէս գրանցուեց մեր ընկերութիւնը, որը զբաղւում է միայն ներգնաթուրիզմով:

- Քորոնավիրուսային համավարակը, գաղտնիք չէ, որ ամենամեծ հարուածը հասցրեց հենց զբոսաշրջային ոլորտին: Հայաստանում զբոսաշրջութիւնը տնտեսութեան գերակայ ուղղութիւնն է համարւում: Որպէս ոլորտի մասնագետ կարո՞ղ էք գնահատական տալ, թէ ինչ վիճակում է հիմա ոլորտը եւ վերականգնման գնումն ի՞նչ ծրագրեր, նախադրեալներ կան:

- Եթէ վերցնենք 2019 թուականի տուեալները 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Դա բաւական լաւ ցուցանիշ է: Այո, զբոսաշրջութիւնը ՀՀ տնտեսութեան գերակայ ուղղութիւններից մէկն է օրէնքով: Պէտք է նշել, որ զբոսաշրջութիւնն ամեն տարի իր կայուն՝ 15 տոկոս եկամուտն ապահովում է: Անգամ, եթէ վերցնենք 2016 թուականը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, մենք կարողացանք 6 տոկոս աճ գրանցել: Քորոնավիրուսի պատճառով հիմնականում տուժեց ներգնալ ու արտագնալ զբոսաշրջութիւնը: Ամբողջութեամբ փակուեց: Եթէ չեմ սխալւում դեռ 70 տոկոսն է վերականգնուել: Միւս կողմից դա նպաստեց ներքին զբոսաշրջութեան աճին: Մարդիկ ստիպուած սկսեցին ճամփորդել Հայաստանի մէջ: Դա նպաստեց եկթակառուցուածքների զարգացմանը:

Ներքին զբոսաշրջութեան զարգացմանն ուղղուած խթան էր նաեւ սոցիալաթերթների մասին օրէնքը: Պետական աշխատողները իրենց հասանելիք փաթեթներով կարող են Հայաստանում ու Արցախում ցանկացած տեղ հանգստանալ: Մենք առաջարկ ենք արել, որ սոցիալաթերթները տարածուեն ոչ միայն պետական աշխատողների, այլեւ՝ մասնաւոր հատուածի աշխատողների վրայ: Առաջին հերթին դա անհաւասար պայմաններ է ստեղծում հասարակութեան մէջ: Երկրորդ հերթին՝ մասնաւոր հատուածի շատ մեծ թուով աշխատողներ կան, որոնց ներգրաւումը կարող է մեծ զարկ լինել ներքին զբոսաշրջութեանը: Մենք առաջարկել ենք, որ օրէնքով հնարաւորութիւն տրուի մասնաւոր հատուածի գործատերերին իրենց աշխատակիցներին տարեկան 200 հազար դրամի չափով փաթեթ առաջարկել, որը կը ճանաչուի որպէս ծախս: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ դա մեծ հարուած է պիւտճէին, բայց այդպէս չէ: Այդ գումարները մտնում են երկրում, աւելին այդ գումարներից հարկեր են վճարւում, հաւասարաչափ բաշխւում է մարզերում: Այդ սոցիալաթերթները հնարաւորութիւն են տալիս նաեւ մրցունակ պայմաններ ստեղծել ոլորտում: Եկեք չմոռանանք, որ Հայաստանում 650 հազար մարդ աշխատում է մասնաւոր սեկտորում կամ ինքնազբաղուած է: Եթէ 650 հազարի կէսն էլ համաձայնի տարեկան 200 հազար դրամ տրամադրել իր աշխատողին որպէս պարգեւատրում սոցիալաթերթի տեսքով, ապա դա տարեկան կը կազմի 6 մլրդ դրամի շրջանառութիւն ներքին զբոսաշրջութեան մէջ: Դա մեծ զարկ կը լինի ոլորտին: Եւ եկեք չմոռանանք, որ զբոսաշրջիկը իր գրպանից եւս ծախսում է, բացի սոցիալաթերթի շրջանակում ծախսուող գումարը: Այս օրէնքը հնարաւորութիւն կտայ նաեւ որոշ չափով ստուերային գումարները բերել հարկային սպիտակ դաշտ: Գաղտնիք չէ, որ շատ գործատուներ պարգեւատրում են իրենց աշխատողներին, սակայն դա ցոյց չեն տալիս, որովհետեւ կա եկամտային հարկ, այլ հարկեր: Մեր առաջարկած այս տարբերակով պիւտճէի սպիտակ շուկան կը աւելանայ:

- Որ՞ երկրների հետ է բացուել զբոսաշրջութիւնը: Հայաստան հիմնականում ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ այցելում:

- Այս պահին հիմնականում Ռուսաստանի հետ: Այնտեղից կա կանոնաւոր չուերթներ: Կրպէս կազմակերպուած հոսքեր մի փոքր Իսրայէլի շուկան է վերականգնուել: Արդեն մէկ-երկու խումբ այցելել է Հայաստան: Հայաստանը դեռ պէտք է կարմիր ցուցակից դուրս գայ, որ հնարաւոր լինի խօսել զբոսաշրջութեան վերջնական վերականգնման մասին: Կարճ ժամանակ առաջ է Հայաստանը յայտնուել դեղին ցուցակում:

Կեանքը Պեյրուբի Վահան Թեքեան Վարժարանին Ներս

Ընկ. Կարապետ Պապահեքեանի Յիշատակին Նուիրուած Վահան Թեքեան Միջն. Վարժարանի Աւարտական Միացեալ Հանդիսութիւն

«Եւ այդ յոյսին, այդ յոյսին մէջ կը տեսնեմ,
Բացուած ընդդէմ ուկիսանէն ժանտաղէմ,
Հայ Հոգիին հողմակոծ ծառը վըսեմ...»
Վահան Թեքեան «Հայ Հոգիին»

2020-2021 տարեշրջանը դիմաւորեցինք մեծ յոյսերով եւ բազմապիսի նոր ակնկալիքներով, ինչպէս նաեւ շարունակուող «Քորոնա» պակասեւ ժահրով, որ կայծակնաշին արագութեամբ կը շարունակէ անդամալուծել աշխարհը, խառնաշփոթ վիճակի հասցնելով համայն ժողովուրդը: Աւելին, Լիբանանեան գետնի վրայ աւելցաւ ընկերատնտեսական ճգնաժամը, որ ազդեց նաեւ կրթական ոլորտին վրայ: Երկրին մէջ գործող վարժարանները, ներառեալ Վահան Թեքեան Միջն. Վարժարանը քայլ պահելու համար տեղի ունեցած վիճակին, ապահովելու համար անոր աշակերտներուն ուսման հեզասահ ընթացքը ապահով եւ տնային առողջ միջավայրին մէջ, շարունակեց առցանց դասաւանդման հարթակի օգտագործումը այս նոր ուսումնաշրջանին: Ուստի վերոնշեալ բանաստեղծին խօսքերը ապացոյց են տարուող անխոնջ աշխատանքներուն «հողմակոծ ծառը» փրկելու եւ անսասան պահելու համար: Աւելին, Օգոստոս 4-ին տեղի ունեցած Պեյրուբի նաւահանգիստի հզօր պայթումը առ աւելի խորացուց

առհասարակ Լիբանանցի ժողովուրդի կենսակերպի եւ ապրելակերպի իրավիճակը, որուն անմասն չմնաց երկրին հայ համայնքը: Ուստի, արտասովոր այս տարեշրջանը կը փակուի յաջող ընթացքով՝ մեծ ակնկալիքով, որ երկրէն ներս աստիճանաբար կը հաստատուի խաղաղութիւն եւ առողջ ապրելակերպ, գալիք տարեշրջանը սկսելու վարժարանիս վերանորոգուած դասարաններէ ներս:

Շաբաթ 3 Յուլիս 2021, կէսօրէ ետք ժամը 5:00-ին, «Յակոբ Պարսամեան» սրահէն ներս տեղի ունեցաւ 2020-2021 տարեշրջանի ամառեղջի հանդիսութիւնն ու վկայականաց բաշխումը հովանաւորութեամբ վարժարանիս հոգաբարձութեան, ներկայութեամբ Ողբացեալ Ընկ. Կարապետ Պապահեքեանի դստեր՝ Ազնուափայլ Տիկ. Ճէնի Պապահեքեանի եւ Տիկ. Սօսի Պապահեքեանի Գալինճեանի, ԹՄՄ Հիմնադիրներու Մարմինի Ատենապետ Ընկ. Յակոբ Գասարեանի եւ անդամներու, վարժարանիս Հոգաբարձութեան Ատենապետ՝ Տոքթ. Յովիկ Վարդանեանի եւ անդամներու, ուսուցչակազմին եւ շրջանաւարտ աշակերտներու ծնողներուն: Սոյն հանդիսութիւնը նաեւ սփռուեցաւ առցանց վարժարանիս դիմատետրի էջէն:

Լիբանանի, Հայաստանի ու Վարժարանի քայլերգները յոտնկայս ունկնդրելէ ետք, ներկաները մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեցին «Քորոնա» պակասեւ ժահրի պատճառով կեանքէն առյաւելտ հեռացած Պեյրուբի Վահան Թեքեան Միջն. Վարժարանի հիմնադիրներէն՝ Ընկ. Կարապետ Պապահեքեանի, հոգաբարձութեան անդամ Ընկ. Տոքթ. Վազգէն Ժամկոչեանի եւ երկարամեայ ուսուցչուհի Տիկ.



Սիրուն Շալվարճեանի անթառամ յիշատակը, որմէ ետք հայագիտական նիւթերու ուսուցիչ Պրն. Աւետիս Տիպան Վահան Թեքեան Միջն. Վարժարանի ողջ անձնակազմին անունով ներկաները ողջունեց Եօթնասունամեակի վկայականաց բաշխման հանդիսութեան առիթով որ կրեց Ընկ. Կարապետ Պապահեքեան սերունդ անունը:



Յարգելի ուսուցիչը իր բացման խօսքին ընդմէջէն անդարդարձաւ երկրին ու ժողովուրդին ապրած անսահման տագնապներուն, շեշտելով վարժարանի անձնակազմին տարած անտրտուն եւ անխոնջ աշխատանքը յանուն աշակերտներուն կրթական ընթացքը վառ ու շարունակական պահելու եւ յաղթական աւարտին հասցնելու համար, 2020-2021 տարեշրջանը գրեթէ անցնելով առցանց ուսուցմամբ, օգտագործելով արդի արհեստավարժութեան նորագոյն ծրագիրները: Ապա խօսքը աւելցնելով ըսաւ. «Կը հաւատանք, որ իւրաքանչիւր դժուարութիւն կարելի է յաղթահարել աննկուն կամքով, համբերութեամբ ու յարատեւ աշխատանքով: Վահան Թեքեան Վարժարանը մնալով հոգեմտաւոր կրթադաստիարակչութեամբ վառ ու շէշող օճախ, յարատեւօրէն դաստիարակած ու ջամբած է ազգային արժեքներով տոգորուած



հարուստ հունձք, որոնք մեծապէս սատարած են հայապահպանման գործին՝ սփիւռքի տարածքին: Հետեւաբար, հայրենիքի կերտման մէջ հիմնական դերակատարութիւն ունին ուսումն ու կրթութիւնը, որոնք պարզապէս սորվելու եւ ամբարելու համար չեն, այլ՝ մեր կեանքի զարգացման համար այն վերածելու ներդրումի եւ հետեւողական հաստատական բարգաւաճման: »

Բացման խօսքէն ետք վարժարանիս ծաղիկ դասարանի աշակերտները ներկայացուցին գեղեցկաժիր պար մը հայրենի փոքրիկ երգչուհի՝ Լիտուշիկի կատարողութեամբ:



Վերոնշեալ արարողութենէն ետք, տեղի ունեցաւ վարժարանիս շրջանաւարտներու՝ Մանկապարտեզի Ծաղիկ դասարանի, Նախակրթարան 2. եւ Միջն. Գ. դասարաններու աշակերտութեան հպարտ քայլարշաւը ոգեւորիչ երաժշտութեան ներքոյ, որուն ընթացքին, անոնք վարդեր նուիրեցին իրենց սիրելի ծնողներուն:

Շար. Էջ 05



Կեանքը Պեյրուբի Վահան Թեքեան Վարժարանէն Ներս

Ընկ. Կարապետ Պապահեքեանի Յիշատակին Նուիրուած...

Սկիզբը Էջ 04

Սոյն արարողութենէ ետք, բեմին վրայ արտասանուեցան Ծաղիկ դասարանի աշակերտներու կողմէ հրաժեշտի յուզախառն ու յուսադրիչ խօսքեր, որուն յաջորդեց Անգլերէն լեզուով ուղերձը Նախ. 2. Դասարանի ընթացաւարտ՝ Փաթիլ Փափագեանի կատարմամբ, իսկ Միջն. Գ. դասարանի հրաժեշտի խօսքը Հայերէն լեզուով փոխանցեց շրջանաւարտ՝ Մարիամ Հատ Գլի: «Երբ կը հեռանանք, կը հաւատանք, որ վաղը, վստահաբար, մեր առջեւ պիտի պատնէշուին դժուար հանգրուաններ... սակայն, մեզի աւանդուած կամքի ու հաւատքի դասը, պիտի ուղղէ՝ մեզ՝ հասնելու համար յուսաւոր ապագային ու մենք պիտի գործնականացնենք մեր խոստումները... յիշելով յուսաշող տաճար դարձած Վահան Թեքեան վարժարանը:» երախտագիտութեան խօսքով արտայայտուեցան մեր սիրելի աշակերտները: Ապա բեմ հրաւիրուեցաւ վարժարանիս երկարամեայ տնօրէնուհի՝ Տիկ. Կալինա Շեմմեան Նաճարեանը փոխանցելու համար կրթական խօսքը:



Ազնուափայլ Տնօրէնուհին իր խօսքի սկզբնաւորութեան անդրադարձաւ տիպար հօր, խոնարհ մարդու, հաւատարիմ եւ բարեխնամ ազգային գործիչի, օրինակելի եւ անխնայ ղեկավարի, Ընկ. Կարապետ Պապահեքեանի յիշատակին նուիրուած աւարտական միացեալ հանդիսութեան, ինչպէս նաեւ արժանի յարգանքը մատուցելու ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի նախկին Ատենապետին, վարժարանիս երկարամեայ Հոգաբարձութեան նախկին Անդամին, որուն կեանքն ու բեղուն վաստակը խտացուեցաւ



մէկ բառով՝ ՄԱՐԴ (գլխագիր մարդ) արժանավայել տիտղոսով: «Ընկ. Կարապետ Պապահեքեան՝ իր փոխանցած գաղափարներով, եղաւ Պեյրուբի Վ.Թ.Վ.-ի մեծ ընտանիքին պատասխանատու անհատը, մշտադրօն պաշտպանը, որ անձնուիրաբար սատար հանդիսացաւ վարժարանիս առաքելութեան ու վերելքին: Միաժամանակ, իր վայելած հեղինակութեամբ, գաղափարական մեծ շտեմարանով, մտաւորական ղեկավարի փայլուն հմայքով նոր որակ տուաւ վարժարանիս» ըսաւ վարժարանիս տնօրէնուհին իր խօսքին մէջ: Ապա անցնելով ըսաւ. «Հետեւաբար, կ'արժէ որ Պեյրուբի Վահան Թեքեան Վարժարանի մէջ հասակ առնող մատաղ սերունդը Ընկ. Կարապետ Պապահեքեանի բարի նկարագրով ճանչնայ ինքզինք եւ կարենայ շարունակել անոր ուղիով՝ հեռատես, հոգատար, հաւատարիմ, սկզբունքային ու հանդուրժող նկարագրով ծառայելու յանուն հայ ժողովուրդի ու հայրենիքի բարգաւաճման ու հզօրացման, եւ միեւնոյն ժամանակ գիտելի արդի գիտելիքներով որպէսզի ապագային կարենայ դիմագրաւել կեանքի յառաջացուցած խոչընդոտները:» Ապա հակիրճ գիծերուն մէջ անդրադարձաւ բոլորին մօտ «Քորոնա» պսակածեւ ժահրի պատճառով շարունակաբար յառաջացող մտահոգութեան, ի մասնաւորի մեր աշակերտներուն, որոնք դպրոցական վերջին 2 տարիներուն մեծապէս ազդուեցան այս համաշխարհային ճգնաժամէն: Սակայն շատ բան սորվեցան այս դժուար փորձառութենէն. այս վերջին արտասովոր մարտահրաւերէն: Շարունակելով խօսքը, ան արժեւորեց վարժարանիս եօթնասուն տարիներու ունեցած դերն ու վաստակը մասնաւորապէս Լիբանանահայ կեանքէն Ներս, յոյս յայտնելով, որ անցնող տարեշրջանին շարունակելով առջանց դասաւանդման ուսումնաձեւը, վարժարանս կարողացաւ շարունակել եւ աւարտին հասցնել կրթական տարեշրջանը: Հետեւաբար, ան կոչ ուղղեց համայն թեքեանցիներուն այս հաստատութիւնը հզօր պահելու, պատրաստելու համար ինքնավստահ, պահանջատէր ու գիտակից հայ անհատներ: Տնօրէնուհին իր խօսքին ընդմէջէն շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք նեցուկ կանգնեցան ու կը շարունակեն կանգնիլ վարժարանիս բարգաւաճման, ի մասնաւորի



Լիբանանի ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնին իրենց հայրական մեծ սիրոյ եւ հոգատարութեան, ինչպէս նաեւ ԹՄՄ Ամերիկայի եւ Գանատայի Կեդրոնական վարչութեան անսահման գուրգուրանքին եւ կատարած իշխանական նուիրատուութեան, որուն շնորհիւ կարելի եղաւ շրջանցել վարժարանիս դիմագրաւած տնտեսական տագնապը: Ապա իր խօսքը ուղղեց շրջանաւարտներուն քաջալերանքի խօսքեր յղելով բոլորին, որոնք անցնող տարեշրջանին ընկերատնտեսական եւ կրթական դժուարին պայմաններուն, կարողութիւնը ունեցան վառ ու բարձր պահել վարժարանիս 70 ամեայ ջախը եւ հիմնադիրներուն սուրբ նպատակի ծառայելու յանձնառութիւնը:



Ազնուափայլ Տնօրէնուհին ցաւով անդրադարձաւ Օգոստոս 4 2020-ի Պեյրուբի Նաւահանգիստի հզօր պայթումի հետեւանքներուն ըսելով. «Անցնող ամիսները Պեյրուբի Վահան Թեքեան Վարժարանի մեծ ընտանիքին համար եղաւ շատ դժուար՝ բարոյապէս եւ նիւթապէս: Կորսնցուցինք մեր սիրելիներէն՝ վարժարանիս հիմնադիրներէն Ընկ. Կարապետ Պապահեքեանը, վարժարանիս հոգաբարձութեան անդամ Ընկ. Տոքթ. Վազգէն Ժամկոչեանը, ինչպէս նաեւ վարժարանիս վաստակա-

ւոր ուսուցչուհի Տիկ. Սիրուն Շալվարճեանը: Թող Աստուած լոյսերու մէջ հանգչեցնէ իրենց հոգիները, արժանանալով երկնային արքայութեան: Օգոստոս 4-ին, խումբ մը ուսուցչուհիներ կ.ե. ժամը 3:00-ին կը վերադառնան իրենց տունները աւարտելէ ետք իրենց սահմանուած յաւելեալ աշխատանքները վարժարանիս Յակոբ Պարսամեան սրահէն Ներս: Եւ նոյն օրը, քանի մը ժամ ետք, երեկոյեան ժամը 6:07-ին հսկայական պայթում մը ցնցեց Պեյրուբի Նաւահանգիստը, որուն պատճառով ամբողջ մայրաքաղաքին մէջ իր արուարձաններով, վնասներ եւ անէրներ արձանագրուեցան: Նաւահանգիստն ու անոր շրջակայքը ամբողջութեամբ քանդուեցան՝ արձանագրելով մարդկային եւ նիւթական ծանր վնասներ: Տնտեսական ծանր տագնապ եւ ամբողջ աշխարհին նման «Քորոնա» համաճարակը դիմագրաւող լիբանանցիներու ցնցում մը ապրեցաւ այս պայթումին իբրեւ հետեւանք: Հազար փառք, որ Վահան Թեքեան Վարժարանի մեծ ընտանիքին անդամներս մնացինք անվտանգ, սակայն Նաւահանգիստէն քիչ հեռու, Պուրճ համուտի շրջանը գտնուող Թեքեան դպրոցն ու իր հիմնադրութեան օրէն վարժարանս հովանաւորող Թեքեան Մշակութային Միութեան կեդրոնը ժմէյգիի շրջանը հսկայական վնասներ կրեցին այս պայթումին:» Տնօրէնուհին՝ Պեյրուբի Վահան Թեքեան Վարժարանի մեծ ընտանիքին անունով յաջորդութիւն մաղթեց վարժարանիս շատ սիրելի ու ժրջան քարտուղարուհիին՝ Տիկ. Զնար Զիւլհիճեանին, որ իր ընտանիքին հետ պիտի մեկնի հայրենիք:

Շար. Էջ 07

«Զարթոնք» Հայրենիքին Մեջ – 66 -

Շտապ Պետք Ե Վերականգնել Մշակույթի Ու Սփիռքի Նախարարությունները...

Սկիզբը էջ 03

Այստեղ զբոսաշրջիկ չի գալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի յայտնուել կանաչ ցուցակում: Ինչքան էլ մենք ասենք, որ մեզ մօտ ամեն ինչ լավ է, բայց մենք այս պահին ընդամենը 20 հազար հոգի պատուաստում ենք: Դա արդեն ցուցանիշ է, որը զբոսաշրջային մատակարար (donor) հանդիսացող երկրների համար լուրջ չէ: Եթե ուզում ենք վերականգնել զբոսաշրջությունը, պետք է պետությունը լուրջ քարոզչություն իրականացնի պատուաստումների հարցում: Պետությունը չունի նաեւ միասնական յստակ քաղաքականություն Հայաստան այցելող զբոսաշրջիկների մասով:

- Հայաստանն ինչո՞ւ է գրաւում զբոսաշրջիկներին:

- Ինչքան էլ Հայաստանը հին պետություն է, որպէս զբոսաշրջային ուղղություն մենք նոր ենք: Առաջին հերթին այդ նոր լինելն է գրաւում: Մենք ունենք որոշակի վարկանիշ: Օրինակ, Ֆրանսիայում հայերին ճանաչում են, Գերմանիայում հայ անունը ծանօթ է, մշակութային կապեր կան Պավարիայի հետ, որոնք օժանդակում են Հայաստան այցելություններին: Այսինքն՝ Հայաստանը գրաւում է որպէս նոր ուղղություն եւ որպէս պատմական հին երկիր: «Հայաստան» բառը չէ, բայց «Արմենիա» բառը շատ ծանօթ է, մարդկանց ականջում է եղել: Շատ կարելի է նաեւ մեր մշակութային առանձնայատկությունը: Լինելով կիսով չափ եւրոպացի, կիսով չափ ասիական մշակույթի կրող, մենք կարողացել ենք պահպանել մեր մշակույթը՝ գրականության, երաժշտության եւ այլ առումով: Իհարկէ, մենք այսօր լուրջ խնդիր ունենք մշակույթի պահպանման տեսանկյունից: Համաշխարհայինացման պայմաններում տարածուող անհասկանալի մշակույթների խառնարանում մենք կը կորենք: Մեր կողքին կան անելի հզոր երկրներ, որոնք մեծ ուրախութեամբ կ'ոչնչացնեն մեզ մեր մշակույթի հետ, առանց զենքի, տրորելով ու խառնելով միւս մշակույթների հետ:

- Որպէս ազգ, պետություն, ի՞նչ պետք է անենք դա թոյլ չտալու համար:

- Առաջին հերթին պետք է վերականգնել մշակույթի նախարարությունը, ոչ թէ այս խայտառակ նախարարությունը թողնենք, որի մեջ ինչ ասես կա՝ մշակույթ, սփորթ, գիտություն, կրթություն, երիտասարդություն: Կարող ենք շարքը շարունակել՝ գիւղատնտեսություն, անասնապահություն եւ այլն, Ամեն ինչ բերենք մի տեղում իրար մէջ: Այս երեք տարուայ մէջ մենք լուրջ մշակութային հարուածներ ենք կրել: Պետք է շատ յստակ մշակույթի պահպանման քաղաքականություն մշակել ու առաջ տանել: Եթէ չես պաշտպանում մշակույթը, տարիների ընթացքում այն կորում է: Հիմա ԵՈՒՆԵՍԿՕ-ում արշաւ է սկսուել: Մէկը հացն է տանում, միւսը լաւաշը, տոլման, հարիսան, վաղը դափաման կտանեն՝ ու կը պարզուի, որ մենք ազգային ոչ մի բան չունենք: Դրա համար պետք է ունենալ հզոր ղեկավարություն ու պետական ծրագիր: Մշակույթը պետք է լինի ազգային ինքնությունը հաստատելու, պահպանելու գործիքը:

Զբոսաշրջությունում եւս շատ կարելի է մշակույթի դերը: Պետք է պետական յստակ քաղաքականություն լինի նաեւ զբոսաշրջային ընկերությունների համար, ուղեվարների (կիտ) համար, ովքեր զբոսաշրջիկներին ներկայացնում են մեր մշակույթը: Նրանք պետք է իմանան, թէ ինչը կարելի է խօսել երկրի մասին, ինչը՝ ոչ: Մենք դեպքեր ենք հանդիպել, որ զբոսաշրջիկներին ուղեվարները ներկայացրել են, օրինակ, մեր բանակի մօտաւոր թուաքականը, ազգային անվտանգութեան առնչուող շատ հարցեր: Դրանք պետք է արգելուեն: Ու պետութեան կողմից պետք է լինեն յստակ տեղեկություններ, որոնք իրաւունք ունի ուղեվարը փոխանցել իր զբոսաշրջիկներին: Դրա համար մեզ անհրաժեշտ է մշակույթի նախարարությունը, որը կը զբաղուի այդ հարցերով:

- Հայաստանում զբոսաշրջութեան զարգացման գործում ի՞նչ տեղ ունի հայկական բազմամիլիոնանոց Սփիռքը: Արդեօք Սփիռքի ներուժը օգտագործու՞մ է ի օգուտ Հայաստանի այս առումով:

- Չմոռանալք, որ մենք 11-12 մլն հայ ենք աշխարհում: Եթէ իրական թուերով խօսենք Հայաստանում 2,5 միլիոնից անել հայ չի մնացել: Ստացւում է՝ 8-8,5 մլն հայ դրսում է ապրում, մօտ մէկ միլիոնը չի ճանաչում իր ինքնությունը, Այդ պայմաններում, մենք, լինելով 2,5 միլիոնանոց պետություն, պարտաւոր ենք ունենալ լուրջ լիազօրութիւններով օժտուած կառոյց, որը կ'աշխատի դրսում գտնուող հայերի հետ: Բայց ոչ երբեք յանձնակատարի մակարդակով: Դա վիրաւորական է: Չի կարելի նման բան անել: Սովետական ժամանակ սփիռքի կոմիտէ կար, լուրջ մասնագետներով: Ինչպէս սիրում են ասել՝ Նախկինների ժամանակ էլ Հայաստանում կար Սփիռքի նախարարություն, որը վատ չէր աշխատում: Որոշ տգետներ ասում էին՝ դա սպասարկում է Հրանուշ Յակոբեանին: Դա տգիտություն է: Հրանուշ Յակոբեանը վա՛տ էր աշխատում, հանէիք, բերէիք ուրիշ լաւ աշխատող մարդ: Ոչ ոք չի ասում այդ նախարարութիւնը Հրանուշ Յակոբեանին է կամ Պօղոս Պօղոսեանին: Լուրջ չէ Սփիռքը դիտարկել յանձնակատարի մակարդակով: Մեր պետութիւնից 4 անգամ անելի շատ մարդ դրսում է ապրում ու մենք սփիռքի հետ աշխատում ենք յանձնակատարի մակարդակով: Մենք ունենք հսկայ պետականաշէն գաղութներ: Օրինակ Լիբանանի, Սիրիայի, Յորդանանի, Ռուսաստանի գաղութը: Իրենց հետ չի կարող յանձնակատարով աշխատել: Իրենց հետ աշխատող կառոյցը պետք է լինի լուրջ լիազօրութիւններով օժտուած: Մենք շատ լուրջ հարցեր կարող ենք լուծել Սփիռքի միջոցով: Սփիռքն էլ է յոգնել արդեն այս իրավիճակից: Նրանց միայն դիտել որպէս ֆինանսի աղբիւր ճիշտ չէ: Նրանք էլ այս երկրում պետք է ունենան ընտրելու ու ընտրուելու իրաւունք: Նրանք էլ պետք է Հայաստանում ունենան այն իրաւունքներն ու պարտականութիւնները, որոնք ունեն ՅՅ միւս քաղաքացիները: Եթէ ամփոփենք, ապա մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Անելիքներ շատ կան:

- Շնորհակալ եմ հարցազրոյցի համար:

Մեր Կորուստները

Մահացած Ե Տուտուկահար Զիւան Գասպարեանը



Մահացած Ե նշանաւոր տուտուկահար եւ երգահան Զիւան Գասպարեանը: Այս մասին Facebook-ի իր էջով յայտնած Ե տուտուկահարի թոռնիկը՝ Զիւան Գասպարեան կրտսերը:

«Շատ մեծ ցաւով կը գրեմ մեծ կորուստիս մասին: Աստուած հոգիդ լուսաւոր երկնքի մէջ պահէ», - գրած Ե Զիւան Գասպարեան կրտսերը:

Միջազգային Լուրեր

Եւրոպական Միութենէն Յատկացում Հայաստանին

Եւրոմիութիւնը 1,6 միլիառ եւրօ պիտի յատկացնէ Հայաստանի մէջ «առաջնահերթ յատուկ ծրագրերու» իրականացման, որոնք ուղղուած են երկրին մէջ տնտեսական աճ ապահովելուն եւ աշխատատեղերու աւելացման: Իսկ ընդհանուր առմամբ, Եւրոմիութիւնը այս ծրագրի ներքոյ կրնայ 2,6 միլիառ եւրօ հաւաքագրել Հայաստանի համար:

Այս մասին 9 Յուլիսին Հայաստանի փոխվարչապետ Միւր Գրիգորեանի հետ համատեղ յայտարարութիւններու ժամանակ ըսած Ե Եւրոպական յանձնաժողովի հարեւանութեան եւ ընդլայնման հարցերով յանձնակատար Օլիվըր Վարիէին՝ նշելով, որ Հայաստան կատարած իր այցելութեան նպատակը տնտեսական եւ նիւթական ներդրումներու այն մեծ փաթեթն է, որ ինք իր հետ բերած Ե որպէս նուէր հիւրընկալող հայկական կողմին:

«Կը կարծեմ՝ այս ծրագիրը լրջագոյն հնարաւորութիւն կը ստեղծէ Հայաստանի համար, եւ ես լիայոյս եմ, որ մենք կրնանք վարչապետի եւ փոխվարչապետի հետ աշխոյժօրէն աշխատիլ, որպէսզի սա իրականութիւն դառնայ: Արդիւնքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունինք: Ես իմ կողմէս պատրաստ եմ», - նշած Ե Օլիվըր Վարիէին:

Ան աւելցուցած է՝ պատրաստ են շատ մեծ չափի ներդրումը շատ գործնական ձեւով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արեւելեան գործընկերութեան ողջ տարածաշրջանի հետ:

Կեանքը Պեյրուֆի Վահան Թեքեան Վարժարանէն Ներս

Ընկ. Կարապետ Պապահեքեանի Յիշատակին...

Շաբ. էջ 05-Էն

Ան անցնող 19 տարիներուն մեծ նուիրումով աշխատած է վարժարանիս մեծ ընտանիքին համար ու եղած «միշտ պատրաստ»: Ինչպէս նաեւ բարի երթ մաղթեց վարժարանիս վաստակաշատ ուսուցչուհի՝ Տիկ. Շաքէ Տումպուրեանին, ինչպէս նաեւ ընդհանուր հերթապահ Պրն. Սազապետոյեանին, որ քանի մը ամիս ետք պիտի մեկնի Լիբանանէն:

Վաստակաշատ Տնօրէնուհին յաջորդաբար յատուկ շնորհակալական խօսքերով պատուեց ԹՄՄ Ամերիկայի ու Գանատայի Կեդրոնական վարչութեան, ինչպէս նաեւ Տէր եւ Տիկ Սէմ եւ Սիլվա Սիմոնեաններուն՝ իրենց կատարած իշխանական նուիրատուութեան, նաեւ վարժարանիս նեցուկ կանգնող բոլոր բարերարներուն, շրջանաւարտներուն ու բարեկամներուն, որոնք նուիրատուութիւններու կամ այլ տեսակի օժանդակութիւններու ճամբով, թիկունք կանգնեցան մեր դպրոցին եւ բոլորին նեցուկին շնորհիւ կարելի եղաւ շարունակել վարժարանիս յաղթական գոյերը խմբակային Օգոստոս 4-ի՝ Պեյրուֆի Նաւահանգիստի պայթումին հետեւանքով յառաջացած հսկայական աւերէն ետք:



Խօսքի աւարտին, վաստակաշատ տնօրէնուհին ցաւով ակնարկեց իր պաշտօնի դադարեցման մասին ըսելով՝ «19 երկար տարիներ ծառայելէ ետք իմ սիրելի վարժարանիս՝ Պեյրուֆի Վահան Թեքեան Վարժարանին որպէս Գիտութեան ուսուցիչ եւ ապա 10 տարի որպէս տնօրէն: Այսօր, վերջին անգամ ըլլալով կը կանգնիմ ձեր առջեւ հրաժեշտ տալու ձեր բոլորին՝ աշակերտ-ծնողք-պաշտօնէութիւն-պատասխանատու, որովհետեւ Լիբանանի վերջին տարիներու դաժան պայմաններու հետեւանքով մօտ օրէն ընտանիքիս հետ կը մեկնիմ Լիբանանէն, սակայն հոգուով, սրտով եւ միտքով միշտ պատրաստ աջակցելու եւ կարելիութեանս սահմաններուն մէջ օժանդակելու իմ սիրելի դպրոցիս:»

Կրթական խօսքին յաջորդեց ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի Ատենադպրուհի Տիկ. Անի Լաչինեան-Մակարեանի սրտի խօսքը, ուր ան ջերմօրէն լուսաբանեց եւ գնահատեց վարժարանիս տարած բեղուն գործունէութիւնը, կարելորեց վարժարանիս ողջ անձնակազմին ցուցաբերած քրտնաշան աշխատանքը, մանաւանդ մատնանշելով վարժարանիս վաստակաշատ տնօրէնուհի Տիկ. Կալինա Շեմեմեան Նաճարեանի ներբերած բազմավաստակ եւ անխնայ աշխատանքը, զինք պարգեւատրելով ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի կողմէ պատրաստուած յատուկ գնահատանքի վահանակով, որուն յանձնումին մասնակցեցաւ նաեւ Հիմնադիրներու Մարմնի Ատենապետ՝



Ընկ. Յակոբ Գասարճեանը եւ վարժարանիս Հոգաբարձութեան Ատենապետ՝ Տոքթ. Յովիկ Վարդանեանը: Սոյն արարողութենէ ետք, Տիկ. Լաչինեան մեծ ուրախութեամբ ներկայութիւն շնորհեց վարժարանիս նորանշանակ տնօրէնուհի, վարժարանիս բժախնդիր երիտասարդ ուսուցչուհի Տիկ. Սեւանա Սեմերճեան-Տարագճեանին, որ ձեռնհասօրէն պիտի վարէ վարժարանիս տնօրէնութիւնը յաջորդական տարեշրջաններուն: Հոսկ, տեղի ունեցաւ վկայականներու բաշխման արարողութիւնը, որուն ընթացքին յաջորդաբար բեմ հրաւիրուեցան Ազնուպիայի՝ Տիկ. Ճէնի Պապահեքեան, Տիկ. Սօսի Պապահեքեան Գալինճեան, Թ.Մ.Մ Հիմնադիրներու Մարմնի Ատենապետ՝ Ընկ. Յակոբ Գասարճեան, Հոգաբարձութեան Ատենապետ՝ Տոքթ. Յովիկ Վարդանեան, վարժարանիս Տնօրէնուհին, ինչպէս նաեւ շրջանաւարտ կարգերու դաստիարակներուն՝ Մանկապարտիզպանուհի Տիկ. Վերա Հաննա, Տիկ. Ռիթա Թամուկեան (դաստիարակ Նախ 2. Դասարանի) եւ Տիկ. Սեւանա Սեմերճեան-Տարագճեան (դաստիարակ Միջն. Գ. դասարանի), ապա տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւն, որուն յաջորդեց յատուկ անակնկալ պատրաստուած վարժարանիս հոգաբարձութեան եւ տնօրէնութեան կողմէ, ուր ծաղկեփնջեր յանձնուեցան երեք պաշտօնեաներուն՝ վարժարանիս երկարամեայ վաստակաշատ քարտուղարուհի Տիկ. Քնար Քիւփճեանին, մանկապարտեզի ժրջան ուսուցչուհի Տիկ. Շաքէ Տումպուրեանին եւ վաստակաշատ ընդհանուր հերթապահ Տիկ. Սազապետոյեանին, առ ի գնահատանք իրենց տաժած անտրտունջ աշխատանքին ու բեղուն գործունէութեան համար վարժարանէն ներս:



Լուսաշող ապագայ կը մաղթենք մեր շրջանաւարտներուն: Բարի երթ ու յարատեւ վերելք Ադամանդեայ Վահան Թեքեան Միջն. Վարժարանին, որ բազում դժուարութեանց եւ զոհողութիւններու կը մնայ ճակատաբաց՝ նուաճելով փառահեղ բարձունքներ:

Վարձքը կատար բոլորին:

Վահան Թեքեան Վարժարանի
Լրատուական Գրասենեակ

ԲԱՆ ՈՒ ԳԻՐ

Սուրբ են դաշտերն զորս դու գործես,
Ճակտիդ արեամբ քրտամբ ցօղուած,
Չիլի մոռանաս թողուս չուես,
Անդ է միայն քո ազատ հաց...

«Մասիս» Շաբաթաթերթ, 19
Յունուար 1885 էջ 14



ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԱՑՈՅՑ

09 2021
ՅՈՒԼԻՍ

Կրկ Երկ Երեք Զրեք Հնգ Ուրբ Շբթ

				1	2	3
4	5	6	7	8	9	10
11	12	13	14	15	16	17
18	19	20	21	22	23	24
25	26	27	28	29	30	31



ՎԱՐՈՒԺԱՆ ՊՕՂՈՍԵԱՆ
(1926 – 2020)
«Անվերնագիր»

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

**Լիբանանի Ախոյեան եւ ՀԲԸՄ- ՀԵԸ
Անդրանիկ Անթիլիասի Մարզիկ Անթուան
Քասիս Լիբանանը Պիտի Ներկայացնե
Սոչիի Մէջ Տեղի Ունեցող Աշխարհի Բաժակի
Մրցումներուն**



Իր պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով, Լիբանանի պիտի մասնակցի ճատրակի աշխարհի բաժակի մրցումներուն։ Մրցաշարքը տեղի պիտի սկսի 12 Յուլիս 2021-ին, 208 միջազգային կարգի մարզիկներու մասնակցութեամբ, Սոչիի մէջ, Ռուսիա։ Ուրախութեամբ կը յայտնենք, որ ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի միջազգային կարգի վարպետ Անթուան Քասիս Լիբանանը պիտի ներկայացնե սոյն մրցաշարքին։ Անթուան Քասիսի մրցակիցը բաժակի առաջին փուլի մրցումներուն պիտի ըլլայ Ուքրաինայի ախոյեան, միջազգային կարգի մեծ վարպետ Եւրի Զոգովիով։ Անթուան Քասիս 2019 թուականին շահեցաւ Լիբանանի ճատրակի ախոյեանութեան տիտղոսը։ Ան, սոյն տիտղոսը նաեւ շահած է 1995-ին։ Քասիս՝ 2001, 2004, 2006, 2010-ին, չորս անգամ շահած է արագ ճատրակի ախոյեանութեան տիտղոսը։ Ան մասնակցած է բազմաթիւ միջազգային եւ ողիմպիական մրցաշարքերու։ Քասիս, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի կազմին հետ 2017-ին շահեցաւ կայծակնային ճատրակի Լիբանանի ախոյեանութեան տիտղոսը։ Նախքան Սոչի մեկնիլը, Անթուան Քասիս, ՀԲԸՄ-ի Տեմիրճեան կեդրոնի, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի ակումբին մէջ հանդիպում մը ունեցաւ ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանի եւ ճատրակի Լիբանանի ֆետերասիոնի փոխնախագահ, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի Գործադիր վարչութեան անդամ Տիգրան Չեյթեանի հետ։ Ան շնորհակալութիւն յայտնեց իրեն ցուցաբերուած հոգատարութեան եւ վստահութեան, խոստանալով իր կարելին կատարել փայլուն պահելու Լիբանանի եւ ՀԲԸՄ-ՀԵԸ-ի անունը։ ՀԲԸՄ-ՀԵԸ-ականներու անունով Վիգէն Չերչեան եւ Տիգրան Չեյթեան յաջողութիւն մաղթեցին Անթուան Քասիսին։

Դաւանելով ռամկավար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատանք բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի։ Հետեւաբար՝ թերթիս մէջ հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեանս տեսակետը։ Կամբէ անկախ սպորտի վրիպակներու պարագային, կ'ապաւինինք յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան։



ՎԱՐԱՎԱՐ

Տօն Այլակերպութեան Տեսնն մերոյ Յիսուսի Զրիստոսի

Կիրակի, Յուլիս 11, 2021

**Հանդիսաւոր Սուրբ եւ անմահ Պատարագ եւ Անդաստան
Սրբոց Վարդանանց Եկեղեցւոյ մէջ**

Կը պատարագէ եւ իր հայրական պատգամը կը փոխանցէ
Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ՝
Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան

Սկիզբ Պատարագի ժամը 9:30

Սիրով կը հրաւիրենք հաւատացեալ մեր ժողովուրդը

Դիւան Ազգ. Առաջնորդարանի

Հայկական Լուրեր

Փաշինեան-Փութին Հանդիպում

Սկիզբը Էջ 01

Խօսելով տնտեսական համագործակցութեան եւ Հարաւ-կովկասեան երկաթուղիի կառուցման մասին՝ Փաշինեանը նշած է, որ այսօր լիարժէք թափով կ'ընթանայ երկաթուղային համալիրներու թարմացումը Հայաստանի մէջ։ Անոր խօսքով՝ խոշոր ներդրումային ծրագրեր կ'իրականացուին, ընթացիկ տարուան մէջ կ'աճի Հայաստանէն ՌԴ արտահանման ծաւալը, Հայաստանն այսօր արդէն ստացած է աւելի քան 110 000 չափաբաժին «Սփութնիք V» պատուաստանիւթ։

ՄԱՅԱԶԴ

Տէր եւ տիկին Թորոս եւ Փաթիլ Սաչեան եւ զաւակունք
Տէր եւ տիկին Ռաֆֆի եւ Դալար Սաչեան
Տէր եւ տիկին Մանուկ եւ Զարիկ Փօլատեան եւ զաւակունք
Տիար Կիւրեղ Մանկրեան
Հանգուցեալ Պօղոս Փօլատեանի ընտանիք՝ Սողոմոն եւ Մարալ
Տիկին Թագուհի Սաչեան եւ ընտանիք
Տիկին Մարի Տեօվլեթեան եւ ընտանիք
Տիկին Մատլէն Սիմոնեան
Եւ համայն Սաչեան, Փօլատեան, Սիմոնեան, Մանկրեան, Հաճեան,
Եագուպեան, Տեօվլեթեան, Նալպանտեան, Մարտոյեան, Պալեան
Գալայճեան, Պաղսարեան, Ալպարեան, Ղազարոսեան, Սանոսեան եւ
Կոստանեան ընտանիքներ եւ ազգականներ կը գումեն իրենց մօր, մեծ
մօր, քրոջ, հորաքրոջ, մօրաքրոջ եւ հարազատին

**ԷԼԻԶԱՊԵԹ ՍԱՉԵԱՆ-Ի
(ԾՆԵԱԼ՝ ՓՕԼԱՏԵԱՆ)**

Մահը, որ պատահեցաւ Զորեքշաբթի, 7 Յուլիս, 2021-ին, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ Հինգշաբթի, 8 Յուլիս 2021-ին, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Սուրբ Գեորգ եկեղեցւոյ մէջ, Նոր Հաճըն, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Պուրճ Համուտի ազգային գերեզմանատունը։
Ներկայս ընդունիլ իբր մահազդ։